

ԿՐՈՇԱԿԱՐՆ

Մ Ա Տ Ե · Խ Օ Ս Մ Փ Ե Բ

«Քեզ միայն մեղայ Տէր
եւ շար առաջի և արափի»:
ՍԱՀԱՐՈՒ

Սուրբ Գիրքը աստուած ային է գերազանցորդն, վասնզի հոն մարդկային հոգին այնքան ճիշդ կերպով պատկերացուած է՝ որ գարերը փոխանակ զան տժգունելու, աւելի յստակ ու լուս կ'ընծածեն։ Սեկեք հագար տարիներ առաջ գրուած, սեկայն հաւատարմօրէն կը պատմէ մարդկային հոգին ներշնչումները, կասկածները, սագանապները։ Թօր մարդ, ո՞ր ժողովուրդ հոն չի գտնիր իր պատմութիւնը, իր կեանքին պատկերը։

Եթէ համեմատութեան գնենք սաղմուները օտար ժողովուրդներու կրօնական գիրքերու հետ, պիտի տեսնենք թէ անոնցմէ իւրաքանչիւրը կը պատմէ որոշ ազգի մը և ժողովուրդի մը կեանքը, իսկ սաղմուներու մէջ կայ մարդկայինը, բոլոր գարերու մարդուն կեանքը։ Յոյն մը, նոդիկ մը, բարբարոս մը չէ որ մեզիկ'երսի այդ էներուն վրայ, այլ մարդկային հոգին իր գարաւոր պատանջներով, սրբութեան, սիրոյ և ներուղամտութեան ձգտումներով։ Ս. Գիրքը վերէ բոլոր սեփական ժամանակներէն։ Մարդկային իւրաքանչիւր գարը անկատար է, ուր արժէ քնները ստէպէ ք բարձրացուին ու կը խոնարհեցուին, օր մը միտքը, միւս օր սիրոը կ'ընդլայնէ իր տիրապետութեան շրջանակը, և ամէն գար այսպէս կը փորձէր երեւակայել թէ իր հետ ունի բոլովանքակ ճշմարտութիւնը, անոր համար մարդկային դարաշշանները շատ յաճախ, նեղմիտ, աղանդաւոր և անգութեն, վասնզի մարդկային հոգին մէկ կողմը միայն նկատի ունին։

Սուրբ Գիրքը միայն արժանի է մարդկութեան գիրքը կոչուելու, վասնզի անլոկ կրցած է պատկերել մարդը այնպէս՝ ինչպէս որ ան կրնայ ըլլալ իր բոլոր մեծութիւններով, թշուառութիւններով, դիտուած մարդկայինն աւելի աստուած ային

հայեցողութեամբ, առանց նկատումներու և լիակատար։

Բնարանս աղաղակին է միծ ու մեղաւոր հոգիի մը, դառն լսաստվանութիւնը Դաւթիթ թագապասակ մարգարէին։ Զեմ ու զեր հոն պատմել իր դոյգ ոնքիները, որոնց լազմահարութեան ներքէ՝ անշուշտ իր հոգիէն պէտք է փրթած ըլլայ այս աղաղակը։ Առարկան ըլլալ այնքան չնորհներու, և բռնաբարել Աստուծոյ օրէնքը այնքան բրտօրէն։ ճանչնալ երկնային ուրախութիւնները, և թողուլ որ աղատովի իր հոգին։ սաղմուսերգուն ըլլալ Աստուծոյ փառքին, և ապա խայտառակին ինքինքնը ամրագուշ ժողովուրդներու առջն Այս բոլոր հակասութեանները միանան ընելու համար Դաւթիթ աննման օրինակ մը մեղաւորը, բոլոր ժամանակներու համար։

Մարդը ըստ ոմանց, պարտապան մըն է իր պարտատիրոջ։ Աստուծոյ առջև։ առած է անկէ բաներ ու պարտի վճարել զաւնոնք տոկոսով։ Խեղ ծ հաշուելիլու։ Սուրբ Գիրքը, մանաւանդ նոր կոտարանը, վերէ այս տրում առնետուրէն։ Քրիստոնէութիւնը կը ներէ երբ արժանի նկատէ ենթական ներողամտութեան, առանց նկատի ունենալու մեղքերու թիւը և անոնց որակը։ Մաքսաւորներ, պոռնիկներ, աւազակներ, շիթ մը արցունքով, վայրէկանի մը անկեղծ զջամասով, կրնան կործանելիրենց մեղքերուն լեռները։

Մեզմէ իւրաքանչիւրը որ կը ճանչնայ ինքինքը, և գիտէ իր յարտնի և անյատ մեղքերը, երեւ կը մտածէ Գաւթիք մասին, մեղքին մեծութիւնը չէ որ կը գրաէ իր ուշագրութիւնը, այլ անկեղծութիւնը, ուժնութիւնը զջամասին Մեղանձելը աւաշը մարդկային է և անխուսափելի, չենք կրնար չմեղանձել, աւելի մեծ յանցանք է սակայն մեղանձեն աւելի անկէ փախչիլը, զայն ուրանալը, զայն դիմագրաւել չուգելը, չզջալը և էկ խօսքով։ Մարդը Աստուծոյ կ'երթայ հեռանալով յաճախ անկէ, ահա կեանքին ճշմարտազանց իրողութիւնը։ Քանիներ նկ'իրնան լի ամէն օր, շատ յաճախ իրենց ճշմարտաններուն մէջ և կամ մեղքին զէմ իրենց մզած պայքարի ճակատին վրայ, Դաւթիթն ալ մարդ էր և ունեցաւ իր սայթագումը։ Սակայն նաթանին մէկ խօսքը կը փոխէ անոր հոգին

և ինք Ասուուծոյ կը դառնայ: «Քեզ միայն մեղայ տէր և չար առաջի քո արարի»:

Թէ մարդկորէն որքան դժուար է թաւաւորի մը համար, որ արևելեան ինքնակալ մըն է, ամէն բն ընելու կարող, խոս-

տովանիլի թէ ինք մեղաւոր է, երբ նկատի ունինանք իր բարձր դիրքը, իր միջավայրը,

իր բարեկամենքը, Սակայն Դաւիթ մեծ եւ անկեղծ հոգի մըն է: Սուրբ Գիրքը կը խօսի հոգիի անբուժելի չարութեանը մասսին:

Բայց սիրութ այն ատեն միայն վաստ է, երբ կը մերժէ ընդառնելու իր մեղքին պատասխանատութիւնը: Մարդկի առհաս-

սարակ չեն ընդունիր իրենց մեղքը, իրենց յանցանքը, յաճախ զայն կը հապեն իրենցմէ

դուրս շարժառիթներու, և կամ կը վերա-

գրեն իրենց ընկերոց: Ուչազգրաւ է հոս սազմանթրգուիին արտայայտութիւնը, «Քեզ միայն մեղայ տէր և չար առաջի քո արա-

րի»: Էն առաջ կը մտածէ Աստուծոյ, որուն դէմ մեղանչած է: Մարդկի առհասարակ

իրենց մեղքին մէջն իսկ կը մտածին թէ ուրիշներ տեսամն, թէ կարելի է ուրանալ

կամ չքմնել զայն. և երբ ապահով են թէ ուրիշներ տեսած չեն զայն, կամ

կարելի է ու է կերպով արգարանալ, յաճախ վատօրէն չեն ունենար քաջութիւնը ստանձնելու համար անոր պա-

տասխանատութիւնը: Այս է աւազ աշխարհիկ բարոյականը, փրկել միայն երեսոյթը:

Սակայն իրական ապաշխարովը մարդոց և երեսոյթներուն չի կապեր իր ա-

րարքը, այլ Աստուծոյ: «Քեզ միայն մեղայ տէր»:

Կարենալ Դաւիթին հետ յայտարարելու իր մեղքը, մարգս պարտի ունենալ այն ներքին անկեղծութիւնը որ զինք դէմ առ դէմ կը բերէ մեղքին, և իրեն զգացնել կուտայ այն զգուանքը որ մեղքին է եւ ազնիւ ու մաքուր հոգիին փոխագարձաբար: Այս անկեղծ զգացումը սակայն շատ յաճախ կը մթազնի մարդոց մէջ կարդ մը իմաս-
տակ գաղափարներով: Մեղքը իրբ ար-
դիւնք, գերազանցութիւն, անձնափութեան,
մարդկի շատ յաճախ կը ձգտին մը-
տածելու թէ անձնափութիւնը մեղք չէ: թէ իրենք պարտականաւթիւն ունին մըտա-
ծելու իրենց մասին, և թէ ուրիշներ պիտի
չուզէին զբաղիլ իրենցմով, եթէ իրենք չունենային պահանջուած խնամքը իրենց

անձին նկատմամբ: Ո՞վ չունի այդ խնամքը իր անձին և իրեններուն նկատմամբ, բը-
նութեան ամենախոնարհ արարածներէն սկսել մինչև համեմատաբար աւելի բար-
ձրագոյն կարգերը:

Դաւիթը անձնասէր մը չէ, սովիսա մը չէ, անձնապաշտութիւնը առաքինութիւն

մը չէ իրեն համար: Գիտէ թէ մարդիկ միայն իրենք իրենց համար չեն ապրիր, թէ կեանքը նպատակ մը ունի, և թէ ոչ ոք մարդկօրէն իրաւունք ունի գոցելու իր

սիրաբ ուրիշլ աղաղակին և պէտքին առջն: թէ ինչ որ մեր հաճոյքը և կարծեցեալ մե-
ծութիւնը կ'ապահովէ շատ յաճախ, ուրի-

շին դժբախտութեան և ցաւի գինն է:

Այս զոյց զգացութիւններէն գիրջ, երբ ինք կ'զգայ թէ անձնասէր եղած է, և թէ անձ-

նասիրութիւնը մարդկային չէ, ու չի հաշ-
տըլիր ընկերութիւն և անոր պահանջներուն

հետ, մեղաւորը կ'զգայ թէ ինք մեղանչած է Աստուծոյ դէմ: Հոս է որ մարդուն մէջ

կը ծնի կրօնական զգացումը, երբ կը մակարերէ թէ իր բոլոր սիմաները ընկե-

րին և նոյնիսկ ինքինքին գէմ, ուրիշ նը-
պատակ չունին, բայց թիւրելու Աստուծոյ

կամքը լուծելու իր օրէնքը: Հոգին պէտք է լեցուած ըլլայ իսկապէս աստուծային

զօրութեամբ և սիրով, կարենալ վեր մը-
նալու մարդկային բոլոր նկատութիւնն,

խօսովզանելու համար ոչ միայն իր միտքը այլ ըսկելու Դաւիթի հետ, «Քեզ միայն մեղայ

Տէր և չար առաջի քո արարի»: Պատաս-
խանը այս զջումին, նաթանի խօսքը

ուղղած Դաւիթին, և եւ տէր անցոյց զքի զմեղս քոյ:

Ինչպէս ընութեան, այնպէս ալ բարոյա-
կան օրէնքներու մէջ ներքին և փոխադարձ

յաջորդականութիւնը մը կայ, որոնք անմի-
ջապէս կը յաջորդեն իրարու և կ'ամբողջա-

ցնին զիրար: Հազիւ անձրեկի կաթիւները կը յատենան

հազիւ ձայնը արձակուած լեռան, կը ծնի արձագանգը:

Նմանապէս անկեղծ ու ամ-
բողջական զջումին կը յաջորդէ թողու-

թիւնը: Ասիկա որքան բնական, նոյնքան

և աւելի հոգերանական և կրօնական իրու-

գութիւնը մըն է, որուն սքանչելի երեսիթ-
ներով լեցուն է մարդկային պատմութիւնը:

Ցեղոյ գիտակից հոգիին համար կեան-
քը աւելի է քան ինչ որ կը կարծենք պա-

հասարակ, Փիզիք կեանքէն աւելի բարձր հոգեկան կեանքը կայ, մօս Աստուծոյ, որ չի սահմանափակուիր շնչելու, գործելու և մտածելու մէջ միայն Աստուծ մեր էութեան բարձրագոյն սահմանին վրայ է. Անոր համելով մեր մարդկային իր լրութեան կը հասնի: Մարդուն կեանքը անզերջ կոփի մըն է նիւթին և խորհուրդին, երկրաքարշ կիրքերու և բարձրագոյն խտէալին միջն: Մարդու չի կրնար հրաժարիլ ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծոյ: Բարիին տենչը սակայն ամենէն լուսաւոր և մեծ գիծն է մարդուն հոգիին, և այս զերազանց ապացոյցը բովանդակ արարչութեան մէջ մարդուն ունեցած դիրքին անժխտելի բարձրութեանը, որով մարդը կը փախացի իր ըրածին և ատով կը վարէ ինքին-քըն ու իրերը:

Դիւրին չէ մարդուն համար դէմ առ գէմ զալ իր մեղքին և խոստովանիլ զայն: Հոգեկան մարզին վրայ սուրբերու, հերոսներու, բայառիկ ու մեծանձն անհատներու միայն յատուկ է այս արարքը: Կարուս թ. թագաւորը Սպանիոյ, տէրը Եւրոպայի կեսին և Ամերիկայի, որուն պետութեան վը րայ արեք չէր մաներ, իր կեանքի զերջին արքիներուն ճգնաւոր դարձաւ և մեռաւ: Այս արքան՝ գէպի մենաստանը տանող իր մեղքը ինչն էր, պատմութիւնը կը լուէ, բայց երեակայութիւնը կընայ իր հրաշքին լուսարձակը նետել, տեսնելու համար այդ ծիրանաւորի խզճմատնքին մէջ չամոցուած գժնիկը մեղքին, որ կը տանիչ և կը մէկ զնոք անձնուրացութեանը Մարդկային առաքինութիւններու ամենն խօսւն և գեղեցիկ անկեղծութիւնն է, և բանալին իր ներքին մեծ մղումներուն: Ոչ մէկ բան ճիշդ կը հուէ մարդու մը կեանքին մէջ որ ի բնէ անկեղծ չէ: Որովհետեւ ստախօսութիւնը և կեզծիքը մեղքերու ամենէն սողոսկեւններն են: Մենք ինքինքնիս կը յայտնենք մեր նըմաններուն, խօսքով, նայուած քով և շարժումներով: Ավ որ կը ստէ, կեզծ նշան մը կը պարզէ գիտակօրէն, անվստահութիւն կը ներշնչէ այն բոլոր նշաններուն վրայ, զորս պիտի կրնար պարզել աւելի զերջը, և կը կազմալուծէ գրութիւնը փոխադարձ վախառւթեան, որուն վրայ կը հաստատուի մարդկային կեանքը: Սուտը, անկեղծու-

թեան պակասը, մեր մէջ կը խեղդէ տուաքինութեանց ամէն կարելութիւն:

Դաւիթ անկեղծ է և առաքինի, սուրբ գրական գեղեցիկ բացատրութեան համեմատ, մէկը որ և Աստուծոյ նայուած քին տակ կ'ապրէք»: Արդ, ով որի բոլոր մտածումները, իր սրտին բուրոյ շարժումները կը բանայի ծածուկ տեսնող Հօրդը, անիկա անկեղծ է ու ճշմարիտ և կեցած փրկութեան և յառաջիմութեան ճամրուն վրայ: Մեզմէ շատեր կը նմանին անտառներու մէջ գըտնուած ժայռաքարերուն, որոնք ծածկուած են համոյատեսիլ, մազլցիկ տունկերով, բայց գարձուցէք զաննք, և անոնց ներքեւ պիտի նշմարէք զարցելի զեռուններու խումբեր, որոնք պիտի փախչին նոր թագուցուններու իշխնդիր:

Հոս է ահա Դաւիթին մեծութիւնը, անիկա իր բովանդակ կեանքին մէջ բոպէ մ'իսէ չունեցաւ չիկնելու Աստուծոյ առջև: Վասնզի ան իր մէջ կ'ապրեցնէր բարոյական մարդու գեղեցիկ և կզօր նոպին, որ իր մարդկորէն գայթաւմներէն ու անկումներէն միշտ կրցաւ վերականգնել զինքը, և անոր ինքնակալ երեսոյթին տակ կենդանի պահեց շարունակ մարգարէի և բանաստեղծի խիլճը: Մարդկորէն մեղքեր ունեցաւ, բայց կրցաւ բարձրանալ անոնցմէ զիքը և լուալ ինքզինքը այս կեանքին մէջն իսկ: Երջանիկ մահկանացու, որ ինքնին կերաց իր անմանութիւնը: Այսպէս են մեծ հոգիները որոնք անակնակ կերպով կը յայտնաին ու կը յայտնազործն իրենց ցեղը: Անոնց մեծութեան գաղտնիքը իրենց պատկանի կամ զիրենք ծնող ցեղին, Աստուծոյ յայտնութեան ապացոյցն է իրմայ մարդուն և փոխադարձաբարը: Այդ է պատճառը երբ ինք կ'ազադակէ: «Քեզ միայն մեղայ Տէրը կ'ընդունի պատասխանը նախքան Մարգարէի բերանէն և Եւ Տէր անցոյց զքն զմեզու քոն:

b.

